

ՆԱՐԴԱՏԻՐ ՏԵՂԱԳԹԱՀՅԱ ՀԱՅ ԵՐԳԻՍԱՎԱԼԵՐԻ

Ամեն. Տ. Եղիշէ Ա. Պատրիարքին
մահաւան գոյժը կայծակի արագութեամբ
տարածուեցաւ ամէն տեղ. Ա. Յակոբեանց
Միաբաններս փութացինք Երուսաղէմ,
մեր վերջին ազօթքն ու յարգանքը մա-
տուցանելու և նոյն տան մեր հրաժեշտը
տալու իրեն.

Այսպէս, թաղման արարողութիւնը
տեղի ունեցաւ Կիրոկի, 11 Փետրուար,
ժամը 10 ին, Ա. Յակոբեանց Մայր Տաճա-
րին մէջ, Խակապէս, շատ որատուչ էր
Հայոց Պատրիարքին թաղաւմը, Երուսա-
ղէմի յարանուանութեանց հոգեօր պետե-
րը ներկոյ էին արարողութեանց. այս-
պէս, Յունաց և Լատինաց Պատրիարք-
ները իրենց շքախումբով, ինչպէս նուև
Պղտի, Ասորի, Ձբանստցի, Խորոմ և
Հրեայ և այլ հոգեօր պետեր և պետական
բարձրաստիճան անձնաւորութիւններ, Ա-
մերիկեան, Ֆրանսական, Անգլիական և
այլ հիւպատուններ և խուններամ ժողո-
վուրդ, Պատարագիչն էր Գերշ. Տ. Ներ-
սէս Արքեպոս. Պազ-պատիւննը. որ կը ներ-
կայացնէր Ամենայն Հայոց վաղգէն կա-
թողիկոսը, իսկ Մեծի Տանն կիրիկիոյ կա-
թողիկոսութիւնը կը ներկայացնէր Յու-
նատանի Առաջնորդ Գերշ. Տ. Առաջնորդ
Արքեպոս. Այգագեանը, Արարողութեանց
կը նոխագահէր Ա. Աթոռոյո նորուահիր
Տեղապահ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպոս.
Մասուկեանը, Վերջին Օծումը կատարեց
Ա. Աթոռոյո Լուսարարատիտ Գերշ. Տ.
Կարեգին Արքեպոս. Գաղանճեանը. «Ող-
ջոյնսի ընթացքին, բայոր Միաբաններս
եմ բարձրացնք, մեր վերջին հրաժեշտի
ողջայնը տալու Պատրիարքին . . .»

Արգարե, Հայոց Պատրիարքութիւնը
Երուսաղէմի մէջ բացարիկ դիրք և իրա-
ւունք կը վայելէ Յունաց և Լատինաց
Պատրիարքութիւններու կարգին. Այս ի-
րաղութիւնը անգամ մը ևս վաստուեցաւ
մեր Պատրիարքին թաղման առթիւ,

* *

Ա. Յակոբեանց ղինուարեալ Միաբան-
ութեան Հայրերը թաղման առթիւ եկած

էին մեր այս բացարիկ դիրքը անգամ մը
ևս ամրապնդելու և հաստատուն պահելու
համար. Մեր կանոնագրութեան համա-
ձայն, 9 Փետրուարին, կէսօրէ առաջ,
Միաբանութիւնո Պատրիարքական Տեղա-
պահ ընարեց Նիւ Եսորքի Հայոց Առաջ-
նորդ Գերշ. Տ. Թորգոմ Արքեպոս. Մա-
նուկեանը, որ արգէն հինգ անգամ վեր-
ընարաւած է իրեւ Առաջնորդ, ինչ որ
անսախընթաց երևոյթ մըն է Միացեալ
Խանագաց Հայց. Եկեղեցոյ պատմութեան
մէջ: Գերշ. Տ. Թորգոմ Արքեպոսը կը
սկսառուի մէր ժամանակներու Հայց. Եկե-
ղեցւոյ ամենէն արժէ քաւոր եկեղեցական-
ներէն մէկը, որ կ'ընտրուիր Տեղապահ
37 ձայնի վրայ 21 ձայնով:

Վեհափառ Վաղգէն կաթողիկոսը չու-
տով հետազրակ շնորհաւորեց նորինահիր
Տեղապահ Մրրազոնը ինչպէս նուև Խառ-
յէլի կապարութիւնն ուլ վաւերացաց
զինք իրեւ Հայոց Պատրիարքութեան Տե-
ղապահը, ինչ որ Միաբանութեան և ժո-
ղովուրդին մէջ մէծ ուրախութիւն և ս-
գեօրութիւն ստեղծեց:

Նորընտիր Տեղապահը մօտէն ճանչնո-
ւու բախտը ունեցած եմ 1958 ին, երբ Ե-
րաղուղէմ գացած էի իրեւ Ժամանակու-
րաց Վարժարապէսի ուսանողը. Այն տան-
դեռ վարդապետ, ինք Տիուլչն էր Ժա-
մանակարանին և Ընծայարանին (1957-60).
Առաջին օրէն իսկ մէծ ազգեցաթիւն
գործեց իմ վրայ, Միայն սէր և համա-
կրանք զգացած եմ իրեն հանդէպ. Զինք
նկատած եմ իմ տիպար Տիուլչը: Ի հարկէ
իրմէն առաջ ունեցած եմ ուրիշ տեսուչ-
ներ, Որովհետեւ իր մէջ տեսայ «Այր ի
հաւատավ և շնորհօքը»:

Օժաւուած է բազմակողմանի կարգու-
թիւններով, առաջինութիւններով և առ-
զուղազով: Իրեւ Եկեղեցական նախ Առ-
արքանի պատգամները կ'ապրէիր և առա-
մեզի կը սորգեցնէր: Իր վարչչական բոլոր
կարողութիւնները ի սպաս գրած է մի-
մի ոյն Հայց. Եկեղեցւոյ և հայ ժողովուր-
դին ժառայութեան համար:

Երաժշտագէտ և մեծ սիրահար մընէ կոմիտաս Վարդապետին, Ժառանգաւորաց կարժարան մեր աշակերտութեան շրջանին, իր զեկավարութեամբ կազմակերպեց Մայր Տաճարի գործաց դասը, և համեմդամբ տուինք Երաւաղէմի և Ամմանի մէջ նոր տուինք առաջանաւէն ալ սփռուեցաւ:

Դրական և բանաստեղծական շնորհքներ ունի և հրատարակած է արդէն 14 հատորներ՝ գրական, բանաստեղծական, կրօնական և երաժշտական հրատալի իրկեր, Մեծ նախանձախնդրութիւն ցոյց կուտայ մեր եկեղեցական աւանդութեանց և օրէնքներուն հանդէպ, իրրե զինուորեալ Միաբան՝ քաջ պաշտպան է Երաւաղէմի մեր Առւրբ Տեղեաց իրաւունքներուն:

Իր գլխաւոր յատկանիշներէն մէկն է իր ընկերացին ըլլալը, միշտ իր բարձրութեան վրայ մնալով հանդերձ, Այս մէկը յատ յայտնի եղաւ ժառանգ, վարժարանին մէջ, Մեր Տեսուչն էր և նոյն ատեն մեր երեց եղբայրը: Երբ զմուարութիւն մը ունենայինք՝ իր մօտ կ'երթայինք. նախ կը լսէր մեզ և ապա իր թելտրութիւնները կ'ընէր մեզի և այսպէս. թեթևած սրով գուրս կ'ելլէինք իր սենեակէնն, Այս համար, ժառանգաւորները մեծ սիրով կապուած էին իրեն: Աւետարանէն այս սկեհամարը ընտրած էր մեզի համար. Շինչպէս ես ձեզ սիրեցի, գուշ ալ զիրար սիրեցէք. ասով ամէնը պիտի գիտնոն թէ իմ աշակերտներս էք (Յովհ. Ժ. 34-35):

Այս ոգիով և այս սիրով կը կրթէր մեզ: Օրինակ՝ երբ Ժառանգաւոր մը իր մօտ կ'ելլէր գանգատելու իր ընկերոջ մոսին, նախ՝ Տեսուչը մտիկ կ'ընէր և ապա կ'ըսէր. Շիսկ գուն ինծի շըսիր թէ դուն իրեն ի՞նչ ըսիր կամ ըրիր Ու այսպիսով ինդիրը կը փակուէր:

Ծնորհիւ իր քաղցր և խոնդավառ բնաւորութեան, ժառանգաւորացի մեր զմուար և միօրինակ կետնքը հաճելի կը դառնար:

Ամսուուան արձակուրդներուն խումբինքը բիզու-նիզու բիզու-նիզու կը կազմակերպէր, զոնազան խաղերու կը ձեռնարկէր և մեզ չարքաւութեան կը վարժեցնէր: Մինչ օրս կը լիշմ այդ քաղցր և յիշտակելի օրիրը,

ինք որ սնած էր եղիշէ Դուրեան և Թորգոմ Գուշակեան Պատրիարքներու շունչով և ոգիով, կ'ուզէր Ժառանգաւորաց վարժարանը և Ընծայարանը վերածել նոր Արմաշի, և ասոր համար մեզի կ'ըսէր. «Ալիրելի աղաք, պէտք է միշտ սորվիլ պէտք է զարգանալ աեղ մը հասնելու համար. որովհետեւ նախ դուք պիտի սորվիք և պիտի զարգանաք, որպէսզի հնատագային կարենաք սորվեցնել և զորդացնել ուրիշները: Երբ գիշերը պառկիք անկողնի մէջ, հինգ վայրկեան խորհեցէք թէ այսօր ի՞նչ բան սորվեցաք: Եւ կ'աւելցնէր. «Աստուած իւրաքանչիւրիդ շնորհք մը առւած է, այսպէս՝ երաժշտական, նկարչական, գրական ևայլն, և գուք էք որ պիտի գտնէք զայն և անոր վրայ պիտի աշխատիք և զարգացնէք: այն ատեն է միայն որ կրնաք ինքզինքնիդ արժեկորել և լաւագոյն ձեռվ ծոռայել Եկեղեցիին և հայ ժողովուրդինց:»

Դժբախտաբար, 1960 թուին կիսատմեաց այս մեծ աշխատանքը՝ երկրէն իր հնացումով:

Ահաւասիկ ճիշդ երեսուն տարիներ ետք, գարձեալ զինք ունինք, այս անգամ իրրե Ս. Յակոբեանց Միարանութեան Տեղապոհնը: Անշուշտ այս ոգիով և խոնդով պիտի գործէ Միարանական, վարչական և տնտեսական կենանքին մէջ: Եղայրյական սիրով տոգորուած՝ մենք պիտի ունենանք ցանկալի Միարանութիւն մը, որուն այսօր վանքէն ներս թէ գուրս: Այս նոր զարթօնքով վանքէն ներս պիտի ապրի և պանծացնէ: Դուրեան և Գուշտակեան Արմաշական սոկեդարը:

Պատրիարքի քառասունքէն ետք, Տեղապահ Սրբազնը պիտի գումարէ Միարանական Ժողով, պատրիարքական ընտրութեան համար, ըստ մեր կանոնագրութեան, Այս ատեն պիտի ունենանք մեր նորընտիր Պատրիարքը:

Տեղապահ Սրբազնին կը մաղթենք կորով, համբերութիւն և նորանոր յաջութիւններ, ի փառա Աստուծոյ, ի պատի Ս. Յակոբեանց Միարանութեան և յօդուն մեր ժողովուրդին:

ՎԱԶԻ Մ. ՎՐԴ. ԻԳՆԱՏԻՈՆԵԱՆ Մարտիրոս, 20 Փետր. 1990